

օրէնքի ուժ ունեցած են, ուր Հայերը կ'ապրէին օրէնքներու տակ որ նոյն ատեն իրենց զբացի Ֆրանկներուն կը ծառայէին։ Այսպէս, մենք ունեցած ենք սերտ կապէր Հայերուն հետ, կապէր ոչ միայն զբացնութեան, այլ օրկանական կապէր, և ասիկա անկարելի է մոռնալ։

Աւրիշ կապ մը: Երբ վերջին հայ թաղաւորք
այդ ժամանակաշրջանին, վերջին թաղաւորք
զոր Խաչակիրները հաստատած էին, Լեռն Ե-,
մահմետականներու ուժով դահընելէց եղաւ,
Փարիզ ապաստանեցաւ ու Սէն-Ժընիի Արքա-
յարանին մէջ թաղուեցաւ (1393):

Ահա՝ յիշատակներ որ թանկադին են մեղի համար :

Ուստի , մենք , Թրանսացիներս , Թրանսացիներ որ կը հրձուին ձեզի հետ միեւնոյն օրիս տոնէական հաւատքն ունենալուն , կամ պարզապէս առարկայական Թրանսացիներ որ կը նշմարեն թէ հաղարհինդհարիւրամեակի տօնակատարութիւն մը սովորական հանդէս մը չէ , այսօր ուրախ ենք այս Սորպոնին մէջ ձեզ հիւրասիրելու եւ ձեզ պատուելու :

Մեզի կը թուի թէ Աստուածաշունչը, որ
զանալան աղդերու միջեւ ամէնէն ամուր կապն
է, և որ երբ խաւարման շրջաններ ունենայ՝
աղդերն իրարմէ աւելի կը հեռանան, ցոյց կու
տայ նաև թէ իր թարգմանութիւններէն իւ-
րաքանչիւրը ամէն մէկ աղդութեան ու յաճախ
ամէն մէկ աղդային դործի էական հիմքերէն,
մէկն է :

Մեր մաղթանքն այն է որ Հայերը, Աստ-
ուածաշունչի հաղարհինդհարիւր տարուան
հնութիւն ունեցող Հայ թարգմանութեան վրայ
ամուր կրթնած, իրենց մեծանուն ազգութիւնը
սերտ պահպանեն և զայն իր բոլոր առաւելու-
թիւններով ու բոլոր մասնայատկութիւններով
փոխանցեն իրենց զաւակներուն՝ ներկայ զա-
րուն և յաջորդ դարերուն համար (Նատ բուռն
ծափահարութիւններ) :

Գիտակցութիւնն ունեցէք, Հայեր ձեր քաղաքակրթութեան արժէքին: Մեզի յաճախ պատմած են թէ երբ Արարաները արշաւեցին Միջերկրականը, Հիւսիսային Ափրիկէն, ու Եւրոպայի հարաւարեւմուտքն ու հարաւը, արարական քաղաքակրթութիւնը բերին մեզի: Ատիկա նիւթ մըն է զոր յաճախ մօտէն ընկած

ևմ , ևւ խոչոր խոստովանութիւն մը պարտի ընեմ ձեզի : Կը կարծեմ թէ արարական արշաւանքը մեզի բերած է կտորուանքներ Սուրբիոյ , Պարսկաստանի , Հնդկաստանի , Զինաստանի քաղաքակրթութեան : Կը կարծեմ մանաւանդ թէ արար քաղաքակրթութիւնը մեզի բերած է՝ համակ կենդանի , համակ ջինջ , համակ շողարձակ , հայկական քաղաքակրթութիւնը . ևւ երբ կը մտարերեմ ինչ որ կը պարտինք արարական անունով ճանչցուած քաղաքակրթութեան , ուրախ եմ , քանի որ ասիթն ունիմ այսօր , գառնալ զէս ի Հայերը ևւ անոնց յայտնել սրտազին ու խորունկ չնորհակալութիւն մը (Երկար ու չերմազին ծափահարութիւններ) :

卷一百一十五

ՆԱԽԱԿ ՓՐՈՖ. Ա. ՄԻՑԵԼԻ

Յոյն բնատիպարին հետեւելով է որ Հայերը կազմեցին իրենց համար այբուբեն մը, գրական յեզու մը եւ գրականութիւն մը:

Յայտնի է որ հայ այրութենք գլուխ - գործոց մըն է: Հայ հնչաբնութեան հնչիններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նօրագրը-ւած է, եւ սիստեմը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայրայրած է հնչաբնութեան վերջնական արտայայտութիւն մը, ար-տայայտութիւն որ պահպանուած է մինչեւ այ-սօր առանց փոփոխութիւն մը կրելու, առանց բարելառում մը ստանալու պէտք ունենալու, վասնից սկիզբէն իսկ անիկա կատարեալ էր:

Աստուածաշունչին քարզմանիշը յոյն բնագիրը քառ առ քառ հայերէնի վերածած է, առանց նշանակելի կերպով փոփոխելու ո եւ է ֆրազի կառուցումը, պահելով միշտ քառերու կարգը։ Իրաւունք ունինք ուրեմն ըսելու քէ յոյն բնատիպարին կատարելապէս հետեւած է հայ քարզմանիշը։

Ատոր հետեւանիքով՝ Հայաստան ունեցաւ նապուկ գրական լեզու մը, որ յոյն բառապաշտին բոլոր արժէքները կ'արտաքիրէ: Այսպէս կազմուեցաւ գրական լեզու մը որ նոխ է եւ որ կրնար արտայայտել ամէն ինչ որ յոյն լեզուն կարող էր բազատրել:

Այդ լեզուին նոխուրիւնն ու նկուսուրիւնն ուժ մը եղած են Հայ Ազգին համար՝ այդ քարգմանուրեան օրէն ի վեր : Հայ Ազգը անոր հաւատարիմ մնացած է, եւ ան ինչպինքը կը պատուէ՝ դեռ այսօր ալ տօնախմբելով այդպիսի ստեղծագործուրեան մը յիշատակը :

Ա. Մէջել

Փարիզ, 29 Մարտ 1936

* * *

ՆԱՄԱԿ ՓՐՈՅ. ՇԱՐԼ ՏԵՐԻ

Սիրելի Պարոն .

Ինձի համար շատ մեծ ցաւ մըն է չկարենալս ներկայ գտնուիլ տօնախմբմանը դեպքի մը որ քազմարժէք տեղ մը կը բռնէ Քրիստոնեուրեան պատմուրեան մէջ ինչպէս եւ Հայատանի պատմուրեան : Կ'ուզիմ զոնէ համակով մը ձեզի ըսել մէկ քանին այն քանիրէն զոր, եթէ ներկայ գտնուէի, ուրախ պիտի ըլլայի, ինչպէս ինձամէ խնդրեցիք, հակիրճ կերպով յիշեցնելաւ :

Արեւելիքի Քրիստոնէական արուեստի պատմուրեան մէջ, Հայատանը կը զրատէ կարեւոր տեղ մը : Իր աշխարհագրական դիրքով պարկական Արեւելիքին եւ հելլենական Բիւզանդիոնին միջեւ, ամիկա քանականորէն կոչուած էր միջնորդի դեր մը կատարել այդ երկու աշխարհներուն միջեւ, եւ այսպէս՝ ամ' ունեցաւ իր մեծ քաժինը բիւզանդական արուեստի կումարման մէջ : Ասկից զատ, իր հարտարապետները այնքան նարուար որքան ինուս վարպետներ եղած են, ինքնատիպ ու նշանաւոր զործեր ստեղծելու կարու : Այսօր իսկ Հայատան լեցուն է յուշարձաններով զոր անոնք կառուցած են, եւ իրենց ներկայացուցած յառակազիններու այլազանուրեամբ, իրենց ընծայած շարպանուրեանց հնարամուրեամբ, իրենց ծանրաշուր ու վեհ զեղեցկուրեամբ, այդ յուշարձանները զարդարանքն ու փառքն են Հայատանի : Եւ եթէ քիչ մը ծայրայեղուրիւն է անշուշտ պնդելը թէ, ինչպէս ընող եղաւ, Պոլսոյ Այս-Սոփիան եւ Ռավեննայի Սուրբ Վիրալը զուտ հայկական եկեղեցիներ են, միւս կողմէ անվիճելի է որ Հայատանի շինուրիւն-

ները, որ Զ. դարէն մինչեւ ԺԴ. դարը շարան կը կազմին, արժանի են ուշադրուրեանն ու հիացմանը բոլոր անոնց որ արուեստի պատմուրեամբ կը շահազրգոռուին :

Հայատանի կրօնական մայրաքաղաքին՝ Էջմիածին սրբազն քաղաքին մէջ, է. դարու ժանի մը զեղեցիկ եկեղեցիներ, Մայր-Տաճարը, Սուրբ Հռիփոսիմէն եւ Զուարքնոցի բոլորանեւ եկեղեցւոյն աշխատանքուրեան մայրաքանի հոյակապօրէն կը վկայեն ինչ որ այն ատեն եղած է Հայատանի նարտարապետներուն հանճարը : Մնացորդներուն մէջ այն մեծ ոստանին որ միջին-դարուն Հայատանի քագաւորուրեան քաղաքական մայրաքաղաքն եղաւ, այժմ ամայի այդ սարահարբին վրայ ուր կը կանգնին Անիի աւերակները, մէկէ աւելի եկեղեցիներ այդ նոյն հնարող ու ստեղծագործ մտքին շողշողուն վկայուրիւնը կը բերեն : Ու այն զմբէքներէն որ Թալիշի կամ Թալինի եկեղեցիները կը պսակեն մինչեւ ժանդակները որ Աղրամարի եկեղեցւոյն հակառը կը զարդարեն, Անիի զեղեցիկ մայր-Եկեղեցին մինչեւ Մարմաշէնի եւ Խօշավանի եկեղեցիները, սրբազն շենքերու հրաշալի ծաղկափրրուում մը աշխարհի ցոյց տուած է եւ դեռ ցոյց կուտայ Հայատանի նարտարապետներուն զերազանց արժանիքը :

Նաև մեծ վարպետներ էին Հայատանի այդ նարտարապետները : Անոնք նաև մեծ ուղևորներ էին, որ այդ կերպով իրենց ուսուցումը տարածած են բովանդակ Արեւելիքի մէջ : Վրաստանէն, որուն եկեղեցիները բոլորովին հայկական են, Կովկասէն, անոնք իրենց դասերը տարած են մինչեւ Ծուսիա ու մինչեւ Հարաւի պատմերը : Քիէֆի Սուրբ-Սոփիան, յայտնապէս Հայատանի եկեղեցիէ մը ներշնչուած, թերեւս հայ նարտարապետի մը գործն է : Կոստանդնուպոլսոյ մէջ, հայ վարպետ մըն է, Տրդատ, Անիի մայր-Եկեղեցին կառուցանողը, որ Ժ. դարուն վերջերը Վասիլ Բ. կայսեր կողմէ կանչուեցաւ Այս-Սոփիայի վնասուած գրմբէքը նորոգելու համար : Մինչեւ Պեղոպանէսի յորը, կը գտնենք հայ նարտարապետուրեան ազդեցուրիւնը : Եւ իրենց մեծաշուր զանգուածով, իրենց խիստ գծերով, այն խորհրդաւոր կէս-լոյսով զոր անոնց մէջ կը հեղուն նեղ պա-